



Մ Ա Ն Կ Ա Ն Ց

4 թիվ

1889

ԴԵԿԱՆՈՒԹՅՈՒՆ 15

Ռ Բ Ռ Ո Ւ Հ Ի Ն

Պատիկ աղջիկ, աղուո՞ր աղջիկ,
Խնչո՞ւ երես այդպէս կախե՞ր,
Կը մամաս, տրխուր լրոիկ,
Գետինն յառած քու աշուկնե՞ր,
Մրանի փափաք ունին կարծես
Արցո՞ւնիք, արցո՞ւնիք միւս բափելու.
Քու փոքր սիրտդ ի՞նչ վիւս այդպէս
Կը կրծէ, ի՞նչ վիւս մահացու:

Տեսէ՞ք, տեսէ՞ք, երեսն ի վայր
Խ'նչալէս մազերը ցիր եւ ցան,
Չը սանտրլւած, անցած իրաւ,
Թափրլիիր են ուսերուն վրան :

Անզարդ, պատիկ ու շատ բարակ
Խելն ըշազգես մ'է նա հազեր
Որ ոչ փայլուն ունի կոնակ
Ոչ գոյնզգոյն ժապաւէններ :

Վիզն ու քեւերն ամբողջ մերկ են.
Ո՛չ մանեակ կայ, ոչ ապրանջան;
Ո՛չ մազերուն վրայ ժապաւէն,
Եւ ոչ մատնի մատներուն վրան :

Եւ ո՛վ զիտէ ո՞վ է տրւէր,
Ո՞րն իւր բուխ սիրս դրացիներէն,
Այն նոր կօշիկն ու գուլզաներ
Որք իւր ոսերը կը ծածկեն :

Իւր պատրիկ բարիկներով
Բնակեր է կարծ մ'ահաւոր ու երկայն,
Զոր կը փարրէ, նաևած իւր եռլ,
Խոնոր կլնիկ մ'աշօֆ դաժան :

Դիմէ՞ք, այդ կինն ո՞վ է, զիտէ՞ք,
Հարցուցէ՞ք այդ փոքր աղջկան,
Եւ նառազով մը որբը հիէք
Պիտի ձեզի տայ պատասխան :



Տեսէ՞ք, յօներն է պոլսեն .
Երեսն է կուս ինչակս կուզի .
Սրբածայր ժիր , ցըցուած այտեր .
Զարութիւնը դէմքէն կարի :

Փարքէ , փարքէ կարմն անհատնում ,
Կըծիկը միւս կ'երայ կուզայ
Եւ աղջիկը , սըխուր տըսում ,
Նայի գետինն ու մտմբայ . . . :

Վըրան ա'լ ուժ չէ մընացեր .
Բարսկ մատներն ա'լ դռդդրդան .
Ա'լ հոգնեցան խեղին քեւեր ,
Վահ ծունկերն ա'լ կոսրեցան :

Ուրախ զրւարք խաղի ձայներ
Երեմն երեմն կուգան դրսն .
Փողոցներուն մէջ վար ու վեր
Պօտիկ ըլդաք կը վազլուտեն :

Վանդակի մէջ բանտարկրւած
Անբա՛ղդ բռչնիկ , միմիայն ինք
Սյդ խաղերէն է գրկուած .
Խամրի իւր տան մէջ , անմիկ :

Եւ արդ ըրդոց ճիշերէն վերջ
Անցեալէն ալ կուգան ձայներ ,
Եւ կ'արքնան իւր մըտաց մէջ
Անոյշ անոյշ յիշատակներ :

Այն երջանիկ՝ անցած օրերն
Յիշէն , երդ ցաւ դեռ չէր զբացած .
Եւ իւր մօրկան բաղցըր պատկերն
Աշին առջեւ կուգայ յանկած :

Ու մամայ , միւս մամբայ
Տարաբաղդիկ այն որբուիին .
Մուր ող մ'իջնէ դէմին վլրայ ,
Մեւ աշուկները կը լեցուին :

Լա՛լ կ'ուզէ , յո՛րդ բափել արցունիք ,
Այլ չէ կարուլ , զի այն ատեն
Կոմիք , կըռուսի , հայիոյուրինն
Եւ ապտակներ սպառնան իրեն :


Այսպէս կ'անցնի իւր կեանն ահա .
Դըմոյիք մ'է տունն իրեն համար .
Մօր մ'անունով մէկ սատանայ
Կը կեղեցի զինն անդադար :

* * *

Այլ մի՛ երեսդ այդպէս կախեր ,
Ազուռ' առջիկ , պօտիկ առջիկ .
Կուզե՞ն անցնին այս սեւ օրեր ,

Կուզե՞ն բլալ դուն երջանիկ .
Ազօ՞ք բրէ տմեն տմեն
Քու պանապան նըրեւալիկ
Ու զիեզ տոնի , այս ուշարհէն
Տանի տնոյն բու մայրիկիդ ...:

ԱՐԴԱԿ ԶԾՈԱՆԵԱՆ



ԱՐՄԻԱՑԻ ՄՐ ՀԻՒՐԱՄԻՐՈՒԹԻՒՆԻ

Աւասիկ Արաբական հիւրասէր բարուց մի օրինակը՝ զոր իրենց Արկածի Անրառույ անուն գեղեցիկ գրքէն քաղած եւ:

Պատերազմի մը մէջ Անթառի եղբայրը Շէյլուալ՝ տեսաւ որ աս հերոսին ձին պարապ թամբով կ'փախչէր . ուստի մըտածելով որ Անթառ մեռած է , ինքն ալ թողուց պատերազմը իր տեղը վերադառնալու համար : Թշնամիներէն յիսունի չափ հեծելազօրներ զայն տեսնելով՝ վազեցին ետեւէն և մինչեւ երեկոյ հալածեցին :

Վերջապէս Շէյլուալ հասաւ լերան մը սասրուաը քարանձաւի մը մօտ , որոյ գրան առջեւ երիտասարդ հովիւ մը նստած իր ձաշը կը պատրաստէր :

« Երիտասարդ , ըստու նմա Շէյլուալ , գուցէ զիս երբէք տեսած չ'լինիս և ուղես հասկնալ թէ ո՛վ եմ ես . բայց այժմը երկար խօսելու ատենը չ'է , թըշնամիքս կ'հալած են զիս , անձս քո պաշտպանութեան և հովանաւորութեան կ'ենթարկեմ : »

Հովիւ թէ Շէյլուալ ներս մտաւ . եւ հեծելազօրք հովուին քով հասան . — Յանձնէ՛ մեզ այդ դեւը , ըսին հովուին , այդ իժը որ մեր մարդիկը սպաննեց եւ :

Հազիւ թէ Շէյլուալ ներս մտաւ . եւ հեծելազօրք հովուին քով հասան . — Յանձնէ՛ մեզ այդ դեւը , ըսին հովուին , այդ իժը որ մեր մարդիկը սպաննեց եւ :

մեր հանգիստը վրդովեց : Անմիջապէս դուրս բեր , որպէս զի չարաշար սպաննենք զայն . թէև նորա պատճառաւ քեզ վլաս հասցնել չ'եմք կամիր , բայց , լաւ մտիկ ըրէ' , պէտք է որ նա ըստ արժանացն պատժուի :

Հովիւը երկար ատեն դիմադրեց . սակայն տեսնելով որ հեծելազօրսց թիւը վայրկեան առ վայրկեան կ'առաւելցըց ըստաւ . — Գոնէ' ձեզ բան մ'առաջարկեմ , զայն ընդունեցէք . զիս մի՛ ստիպէք որ քարանձաւիս մէջ ձեր սուրին յանձնեմ հիւրս . այլ որպէս զի իմ պատըսլարանէս դուրս հանել կարողանամ , պարոիք քառոսւն քայլ հեռու գնուլ քարանձաւին դռնէն . այնուհեաւ մընացածը ձեր և նորա գիտնալիքն է :

— Կ'ընդունիմք , թող այդպէս լինի , պատախանեցին ամենքը :

Հովիւը քարանձաւ մտնելով Շէյպուպին ըստւ . « Բարեկամս , դու լսեցիր թշնամեացդ հետ ըրած խօսակցութիւնս ու դրած պայմանս . եթէ ինձ հետ առաւը ընկեր ունենայի , չ'էի թողուր որ անոնցմէ մին քեզ մօտենար . բայց քանի որ չ'կան , ուրեմն հանէ' քո զգեստները և հագի՞ր իմիններս . յետոյ գնանոց քով ու ըսէ թէ' » Թէև աշխատեցայ , բայց անկարելի եղաւ այն օտարականը քարանձաւէն դուրս հանելու . դուք գնացէք և նորա հետ կարդագիտեցէք ձեր հաշիւը , ես կ'հետանամ :

Շէյպուպ հովուին պատուէրներուն համեմատ քարանձաւէն ելաւ . խորամանկութիւնը յաջողած էր : Եւ մինչ Շէյպուպ անտառին մէջ կ'անհետանայր , հեծելազօրք նորա հագուստով հովիւը միայն գտան . . . :

« Թշուառական . ըսին , ի՞նչ ըրիր : — ինչ որ պարտաւոր եի ընել , պատախանեց հովիւը , և եթէ կամիք , այժըմ կարող էք զիս սպաննել :

Հեծելազօրք միմիսնց երես նայեցան և մի քանի վայրկեան համբ խորհրդածութենէ վերջ՝ խնայեցին հիւրասէր երիտասարդ հովուին կետնքը և իրենց տեղը վերադարձան :

Կարին Տիկին ՇՈՂԱԿԱԹ
Թարգմ . Ֆրանս . Յ . Տէ՛ր ԱԱՐԴՍԵԱՆ

Դ Ե Ղ Զ Ե Ր Ը

Գիւղացի մը քաղաքէն հինգ հատ գեղեցիկ գեղձեր բերաւ : Առաջին անգամն էր որ իւր աղայքը կը տեսնէին զանոնք , ուստի չ'էին յագենար զմայլելէ այս գեղեցիկ խնձորներուն (ինչպէս որ իրենք կ'անուանէին) թաւշանման մորթին և փայլոյն գոյներուն վրայ : Հայրը բաժնեց զայնո իւր չորս որգւոց մէջ , և հինգերորդը մօրերնուն տուաւ : Երեկոյին , երր աղայք սւզեցին պառկիլ , հայրերնին հարցուց թէ՝ ի՞նչպէս գտած էին գեղձերը :

« Խիստ գեղեցիկ , սիրելի՝ հայր , ըստ անդրանիկլը . սքանչելի և շատ համեղ պտուղ մ'էր : Պահած եմ նորա կուտը . որպէս զի տնկեմ և կարող լինիս անկէ ծառ մ'ունենալ :

— Իմաստութեամբ խորհած ես , ըստ հայրը , ասի ժամանակին կանխահոգ ըլլալ է , ինչպէս որ ամեն լուրջ երիտասարդ պարտի լինել :

— Ես , աղաղակեց կրտսերը , իմս կերայ և կուտը նետեցի . չ'էի գիտեր թէ ի՞նչ ընեմ , նաև մայրս իրենին կէսը ինձ տուաւ . ո՛հ , ի՞նչ աղուոր էր , բերնիդ մէջ կը հավէր :

— Դու եղբօրդ պէս իմաստութեամբ

չես վարուած, բայց ասի քու տարիքիդ
և անփորձութեանդ արդիւնքն է:

Յետոյ երկրորդ տղան յառ աջացաւ և
ըստու . « Ես եղբօրս նետած կուտը ա-
սի ու հանեցի միջուկն , որ նոյնպէս
աղլոր էր ինչպէս կաղին մը : Գալովիմ
դեղձիս , զայն ծախեցի , որպէս զի երբ
առաջին անդամ քաղաք երթանք , անկէ
երկվեցեակ մը գնեմ , նորա փոխարէն
ինձ տրուած բաւական ստակով :

Հայրը գլուխը շարժելով ըստու . « Քու
ընթացքդ կը ցուցնէ թէ՝ տղու մը հա-
մար պէտք եղածէն չափազանց խորհած
ես , կը վախնամ որ ագահութեան ըն-
ձիւղ մը բողոքէ սրտիդ մէջ : Խոկ դու ,
կտամն , բնաւ րան մը չես ըսեր , ի՞նչ
ըրիր քուկի :

Էտմօն համեստութեամբ պատասխա-
նեց . « Իմ դեղձս տուի մեր դրացւոյն
փոքրիկ դէսորգին , որ երկար ատենէ ի
վեր հիւանդ է : Որովհետեւ նա չէր
ուզեր ընդունիլ , զայն իւր անկողնոյն
վրայ դրի և հեռացայ :

— Շատ լաւ , ըստու հայրը ; Ճեր մէ-
ջն ո՞վ է որ , լաւագոյն կերպիւ գոր-
ծածած է իւր դեղձն :

Երեքն ալ աղաղակեցին .

— Էտմօնն է :

Բայց էտմօն լուութիւն պահած էր ,
և իւր մայրը գրկեց զանի ուրախու-
թեան արտասուքներ թափելով :

Թարգմ. ի Դադ. ՀՐԱՆՑ Վ. ՊԱՐՏԻՉՉՈՎԱՆԵԱՆ

Աշ. Արտա. վարժ Դատը զիւլի



Առողջութիւնն է վկայագիր պար-
կեշութեան :

— Խոսողին հայելին է խօսքն



Մ. Մ Թ-Ի-Ն-Լ. Ի

ԴԱՐՈՒՍ ՆԵԱՆԱԻՈՒ ՀԱՆԱՊԱՐՀՈՒՄՆ

Ար. Սթէնլի ծնած է 1840ին , Տէն-
պիկի մէջ , որ Կալէսի երկրին կը վե-
րաբերի : Աղքատ ընտանեաց զաւակ էր .
մայրը չկրնալով իննամել իւր տղեկը ,
Սէնթ-Ազարի հիւանդանոցը գնել տը-
ւաւ . Հոն ընկունեց իւր առաջին կըր-
թութիւնն , և մանուկ հասակէն ցոյց
տուաւ այն երկաթէ կամքն , այն կո-
րովն , որ յայտնի պիտի ըլլար ապագա-
յին մէջ : Մանուկ էր , երբ ճանապար-
հորդութեանց արկածալից պատմու-
թիւնները կը յուզէին զինք , հեռաւոր
երկիրներ երթալու փափաք մ'ունէր .
անդիմագրելի զօրութիւն մը զինք ան-
ծանօթ վայրերու մէջ կ'ուզէր տանիլ :
Այլ ես չ'էր սիրեր իւր մայրը , իւր ըն-
տանեկան յարկը , իւր ծննդավայր քա-
ղաքը , նպատակ մը միայն ունէր . այդ
նպատակն էր կիվրուլ երթալ և ան-
կից նաւ մտնելով , անծանօթ երկիր-
ներու մէջ կրասուիլ :

Այս է Սթէնլիի մանկութիւնը : 1863
ին Թիֆոնէսկովս նաւուն մէջ պարզ նա-
ւաստի մ'եղաւ . Միացեալ Նահանգները
գնաց և Նիւ - Եօրֆ - Հերալս լրագրոյն
թղթակից ճանապարհորդն եղաւ տա-
րեկան 20,000 Փրանքի թոշակաւ մը :
Այսուհետեւ Հապեշիստանի , Կարմիր
ծովուն եղբերն , Հիւսիսային Ափրիկէի
զանազան մասերը այցելեց և նոյն լրա-
գրոյն զրկեց ընտիր թղթակցութիւններ
արկածալից , գիտական և հետաքըրք-
րական :

1869ին , Մր. Սթէնլի , Նիւ - Եօրֆ -
Հերալսի տէր , Պ. Ճէյմս Կօրտոն Պէ-
նթէ կանչուեցաւ , որ 25,000 Փրանքի

գումար մը վճարելով՝ հրամայեց նման
երթալ մինչեւ ցկեդրոնական Ափրիկէ և
գտնել զՊ. Լէվինկըսթընն, որոյ վերայ
երկար ժամանակէ հետէ լուր առնդուած
չէր : Ճանապարհորդութեան յատա-
կագիծը պատրաստուեցաւ: Երկու կող-
մանէ պայմանագիրը կնքուեցաւ և Մր.
Սթէնլի մեկնեցաւ: 1871 Յունվ. 6ին
հասաւ ի Զանդիպար, ուսկից պիտի
մտնէր Ափրիկէի խորութեան մէջ Լէ-
վինկըսթընին հետքը գտնելու համար :
Երկար խուզարկութիւններէ վերջ, գո-
տաւ Լէվինկըսթընն Թանկանիքա լճին
մօտերն . անոր հետ կեդրոնական Ափ-
րիկէի մէջ շարունակելէ յետոյ իւր ու-
ղեւորութիւններն, վերադարձաւ յեւ-
րոպա առանց կարևոնալ իրեն հետ բե-
րելու մեծ ուղեւորը :

Լէվինկըսթըն չկրցաւ երբէք Անգլիա
վերադառնալ, մահը վրայ հասաւ եւ
երբ Անգլիա իւր վերջին պատիւները
կուտար նմա Ուէսթմինիսթրի աբբա-
յարանին մէջ, անդին Պ. Կորտոն Պէ-
նէթ և Տէլլի Թէլեկրաֆի տնօրէնն ի-
րենց աջակցութիւնը կը նուիրէին Մր.
Սթէնլիի շարունակելու համար իւր ու-
ղեւորութիւններն :

1874 սեպտ. 21ին երկրորդ անգամ
կը մեկնէր իւր խուզարկութեամբն Աշ-
խարհագրական ընկերութեանց մէջ ան-
մահացնելու համար իւր անուն: Նա
գտաւ նշանաւոր լիճ և՛ը, Վիերորիա Նի-
անզա . այցելեց. Ուկանայի երկիրը,
մեծ պատիւներ սոսացաւ երկրին թա-
գաւորէն և շատ հետաքրքրական ծա-
նօթութիւններ քաղեց իւր այցելած
երկրաց, քաղաքաց վրայ . շարունակեց
իւր ճանապարհորդութիւններն, * իւր
խուզարկութիւննք կրկնուեցան, բազմա-
պատկեցան և ճշմարիտ յաջորդ մ'եղաւ
Պր. Լէվինկըսթընի և քանիցս վերա-

դարձաւ յեւրոպա :

Լօնտօնի մէջ 522.000 ֆրանք գրամա-
գլխով կազմուած անգլիական մասնա-
խմբի մը առաջարկութեամբ, Մ. Սթէն-
լի մեկնեցաւ Եւրոպայէ էմին փաշան ա-
զատելու համար, և դեռ չ' վերադար-
ձած, և քանիցս՝ լուր ելաւ թէ սոյն եր-
կու անվեհեր ճանապարհորդք մեռած
են. բայց սցոր հաստատուած է թէ՝
երկոքին եւս ողջ են, և Մր. Սթէնլիի
վերջին նամակներէն, զորս ուղղած է
Թալմզ լրագրոյ, կը տեղեկանանք իրենց
պատահած արկածալիծ դէպքերն, զորս
համառօտակի մեր ազնիւ Ընթերցողաց
հաղորդել աւելորդ չենք համարիր :

Երբ 1888ին առաջին անգամ էմին
փաշային հետ միացաւ Ալպէրթ Նիանզա
լճին վրայ, Մր. Սթէնլի իրեն ընկերա-
ցող անգլիացի Պր. Ճէ Փարնը փաշային
քով թողլով, յունիս ամսոյ մէջ բաժնը-
ւեցաւ էմին փաշային Արուհիմի վերա-
դառնալու և իւր անդ թողլուցած վեր-
ջապահ գունդը բերելու համար, և Վա-
տըլէ քանի մը մղոն հեռի, այն տեղը,
զոր Պոտոյի ամրոց կոչած էր, թողլուց
զտեղակալ Սթէյրս 58 մարդերով: Կան-
խորոշ համաձայնութեան մը համեմատ,
էմին փաշա և Մր. Ճէ Փարն Վատըլէէ
պիտի մեկնէին Յուլիսի վերջերը և պի-
տի երթային Պոտոյի ամրոցը, և յետոյ
աեգուկալ Սթէյրսի և նորա մարդոց
ընկերակցութեամբ պիտի յառաջանային
Քավլլի, որ կը գտնուի Ալպէրթ Նի-
անզա լճին հարաւային արևմտեան կող-
մը: Սոյն կարգադրութեամբ Մր. Սթէն-
լի պիտի կարողանար վերադառնալ ա-
ւելի կարծ ճամբով մը, և ապա ամրոդչ
խումբը դիւրաւ պիտի կարողանար իջ-
նել դէպ ի Զանդիպարի ծովեզրն :

Մր. Սթէնլի ետ կը գառնար, իւր
վերջապահ գունդն և անոր պաշտպա-

նութեան յանձնած պարէնի և ռազմութերաց սնտուկները բերելու համար : Բայց սակայն ողբալի վիճակ մէջ գտաւ զանոնք : Վերջապահ գունդին հրամանատար Պարթօթ հազարապետ իւր գնդին հետ զարնուած ջարդուած էր և բոլոր պաշարք կողոսկուած : Միայն 102 անձինք ողջ մնացած էին , և ասոնցմէ շատեր տկար էին , սակայն արի երկրախոյզը 1888 սեպտ . 20ին , սոյն մարդոց ընկերակցութեամբ , վերստին ետ դարձաւ դէպ ի Սպիրիկէի ներսերը : Մր . Սթէնլի և իւր մարդիկ՝ քանի մը օր գետըն ի վեր թիավարեցին և հոկտ . 30ին ցամաք ելնելով սկսան յառաջանալ : Երկու օր յետոյ հանդիպեցան բնիկ գաճաճներու գիւղի մը , ուր գտան բաւական ուտելիք : Տասն օր յետոյ Մր . Սթէնլիի կարաւանը հասաւ յաջորդ գիւղը . սոյն ճամբորդութեան միջոցին քանի մը հոգիներ մեռան ծաղկախտէ : Ապա Մր . Սթէնլի եւ իւր մարդիկ դըժանդակ ուղեւորութիւն մ'ըրին : Երբ կարաւանը հասաւ երրորդ գիւղը , Մր . Սթէնլիի մարդիկը , որք 14 օրէ ի վեր սովատանջ էին , այնքան չափազանց կերան , որք շատեր հիւանդացան : Սակայն աւելի գառն տառապանքներ վերապահուած էին կարաւանին համար : Մինչեւ գեկտ . 9ին , կարաւանը բնիկ գաճաճներու առաջնորդութեամբ յառաջացաւ , բայց ա՛լ աւելի չիւրողացաւ երթալառ ի չգոյէ պաշարի , և Մր . Սթէնլի 150 հրացանակիր զըկեց իրենց թողած վերջին գիւղէն պաշար բերելու համար : « Այս ուղեւորութեան պահուն , կ'ըսէ Մր . Սթէնլի , մեր ամենուս սովամահ մեռնելուն մազ մնաց : Շատ անգամ անօթի մնացած էի իմ մարդոց հետ , սակայն մահուան վասնգին այսչափ մօտ էի եկած : » իւր հետեւորդներէն 21

անձինք չ'դիմանալով մեռան : Օրեր անցան և հրացանակիրք չ'վերադարձան : 130 հոգւոյ համար տրուած օրական պարենին քանակութիւնն էր միայն մէկ քաշ կարագ , նոյնչափ խտացեալ կաթ և գաւաթ մը ալիւր , որոցմէ տեսակ մը ապուր կը շինուէր : Վերջապէս Մր . Սթէնլի ինք կ'ենէ իւր մարդիկը փընտրուելու . և ի'նչ ուրախութիւն երբ անոնց պաշարներով բեռնաւորուած վերագառնալը կը տեսնէ , և մեկնելէն 26 ժամ յետոյ , վերադարձաւ առատ պաշրով :

Այս բանակատեղ քանի մը օրուան ճամբայ հեռի էր Պոտոյի ամրոցէն , եւ Մր . Սթէնլի վախնալով որ թերեւս տեղակալ Սթէյրս հոն կը գտնուէր , եւ օգնութիւն չ'է կրցած ստանալ էմին փաշայէն , ճամբէն կը չեղի : Դեկտ . 20ին հասաւ Պոտոյի ամրոցն և տեսաւ որ իր կատկածները ճիշդ էին : Ո'չ միայն էմին փաշա չ'էր եկած , այլ տեղակալ Սթէյրս ո'չ անկէ և ո'չ Մր . Ճէֆունէ լուր անգամ առած չ'էր այն եօթն ամսոց միջոցին , որք անցած էին Մր . Սթէնլիի մեկնելէն ի վեր : Միայն երեք օր մընալով անդ , ամբողջ կարաւանը ուղեւորեցաւ դէպ արեւելք , և անտառներէն դուրս ելան 1889 յունվ 9ին : Դաշտավայրին բնակիչք վախնալով թէ մի՛ գուցէ վերստին կոփւներ տեղի ունենան , եկան Մր . Սթէնլիի բանակատեղն և հպատակութիւն յայտնեցին : Երկու կոլմէն ընծայներ փոխանակուեցան , բարեկամութիւն հաստատուեցաւ և առատ ուտեսու հայթաթուեցան : Մր . Սթէնլի , ասս թողլով իւր մարդոց մէկ մասը , յառաջ խաղաց և գեկտ . 16ին հանդիպեցաւ Մր . Ճէֆունի և էմին փաշայի կողմէն զրկուած սուրհանդակի մը , որ կը բերէր ցաւալի լուրեր է-

մին փաշայի նկատմամբ :

Մր. Սթէնլի իւր բանակատեղն հաստատեց ի Քավալլի . և շատ մը նամակեներ փոխանակուեցան իւր և էմին փա-

լու համար : Վերջապէս Մր. Սթէնլիի

համբերութիւնը կ'սպառի , և կը գրէ

Մր. ձէֆուլնի թէ՝ « Որոշած է վերջնականապէս մեկնիլ , եւ եթէ կ'ուզէ




ՄՐ. ՍԹԷՆԼԻ

շալի ու Մր. ձէֆուլնի միջեւ : Դժուարին կէտը ոս էր որ էմին փաշա չ'էր կրնար վերջնական որոշում տալ մեկնե-

իմին փաշա ևս մեկնիլ , ինք պատրաստ է օգնել փաշային որևիցէ կերպիւ , միայն վերջնական որոշումը կը խնդրէ : »

Մր. Սթէնլիի անհամբերութիւնը բը-
նական էր։ Նա սոսկալի տառապանք-
ներ կրած էր էմին փաշան ազատելու
համար, բայց կ'երևէր թէ՝ այս նպա-
տակ ի դերեւ պիտի ելնէր փաշային
մեկնելու դժկամակութեան առթիւ։

Կերակցութեամբ 42 սպայից և 40 մար-
դոց, շոգենաւով եկաւ ի Քավալլի։ Այս
պատգամաւորութիւն կուգար խնդրել
Մր. Սթէնլիի որ յապաղէ իւր ուղեւո-
րութիւնն, մինչեւ որ փաշային մարդիկ
հաւաքուին ի Քավալլի։ Մր. Սթէնլի



Մր. Լեոնարդ դ Բուա

Մր. ձէֆուըն Քավալլի հասաւ փետր .
օին և ծանոյց թէ էմին փաշա վարան-
ման մէջ էր այժմ՝ որչափ ինն ամիս
յառաջ, հետեաբար Մր. Սթէնլիի զար-
մանքն մեծ եղաւ երբ էմին փաշա, ըն-

հաւանեցաւ և իւր բեռնակիրները ա-
նոնց տրամադրութեան ներքեւ դրաւ
նոցա բեռները կրելու։ Սակայն 44 օր
սպասելէ յետոյ Մր. Սթէնլի տեսնելով
որ շատ քիչ անձինք տրամադիր են իր

հետ երթաւ, չուզեց այլ ևս սպասել. հետեւապէս կարաւանը ճամբայ ելաւ 1500 հոգիներով, որոց 280ն կանայք և մանկափ էին, երկու օր յետոյ Մր. Սթէնլի բռնուեցաւ ծանր և մահաբեր հրւանդութեամբ, երկրախոյզն ազատեցաւ տօֆ. Փարքի շնորհիւ:

28 օրուան յապաղումէ յետոյ, Մայիս 8ին կարաւանը շարունակեց իւր ճանապարհն, և քանի մ'օր յետոյ յարձակում կրեց Ռւներոյի թագաւորէն: Սակայն այս վերջնոյն չարաչար յաղթուելովը, այլ ևս չհամարձակեցաւ նեղել Մր. Սթէնլիի մարդիկը: Կարաւանը անցաւ Ձեան լերան մօտէն, որոյ բարձ. րութիւնն Մր. Սթէնլի 18,000 ոտք հաշուեց: Կարաւանը վերջապէս հազար ու մէկ տառապանքներ կրելէ յետոյ Մ. Սթէնլի և էմին փաշա իրենց ընկերներով հասան ի Պակամայօ, որ Արևելեան Ա. Վարդիկէի եզերաց վրայ կը գտնուի:

Մր. Սթէնլի հեռագրով այս տեղէն մեկնիլն և Միուափուա հասնիլն կը ծանուցանէ, Վիքթօրիա նիանզա լճին եղերքէն մեկնելէն 55 օր վերջ:

Երրորդ հեռագիր մը կը զրկէ առ Աշխարհագրական ընկերութիւնն, թէ՝ դեկտ. Զին Զանզիալար հասած է:

Ահա՝ սոյն համառօտ տեսութեան մէջ կ'ամփոփուի մեծ ճանապարհորդին, նըշանաւոր երկրախոյզին պատմութիւնը, որ գտաւ կորուսեալ համարուած Մր. Լէվինկըսթընը, էմին փաշան, շնորհիւ իւր անվեհեր կամաց, իւր Փիզիքական զօրութեանց և իւր եզական կորովին:

Թարգ.

Մ. Գ. ՄՕԶԵԱՆ

ՊԱՆԴՈՒԽ ԱՂՋԿԱՆ ՄԸ ՅՈՒՂԱՐԿԱՌՈՒԹԵՒՆԸ

Ա. Ռ

ԿԱՐԱՊԵՏ Էֆ. Ա. ՌԱԿԵԱՆ

Կիրսկի օրը, բարեկամացս միոյն հետ գացի Ֆէրի գիւղի գերեզմանատունը, Հանգստեան սոյն դաշտը կը խոստանայ զարդարուն դիրք մ'առնուլ, աշխատութիւնք բաւական յառաջացած են:

Մինչ մի քանի մարմարեայ դամբաններու վերտառութիւնքն կ'ընթեռնուինք, քահանայ մը ննջեցեալ մը իւր յետին հանգստարանը կ'առաջնորդէր: Սրբազն երկիւղիւ համակեալ, յամրաքայլ յառաջացանք: Աղքատիկ էր մեռելը: մեռելոց հին ծածկոց մը կը ծածկէր տասն և վեցամեայ աղջկան մը անշնչացեալ մարմինը զորս իւր հայրենակիցներ ուսերնուն վերայ առած, Մ. Յարութեան եկեղեցիէն կը բերէին: Թշուտու աղջիկը չ'ունէր ազգական, բարեկամ, որպէս զի մեռելակիր կառք մը վարձէին: Երեք պանդուխտ ծերունիներ, որոց տեսիլքը թշուառութիւնն մեզի մատնանիչ կ'ընէր, եկած էին մինչեւ գերեզմանատուն ուղեկից ըլլալ: յսեր է կը մրմնջէին քթերնուն տակէն: Աղքատիկ յուղարկաւորաց թափորը կանգ առաւ փոսի մ'առջեւ: Երկու խոժուագիմ մեռելաթաղեր, վերուցին ծածկոցն ու դրին նորա մարմինը փոսին մէջ: Քահանայն, սու ևս պանդուխտ մը նորընծայ ու երիտասարդ, իւր վսեմ պաշտօնին մէջ: կատարեալ ջերմեռանդութեամբ, սկսաւ երգել մեռելոց երգը: Սոյն պահուն երբ նէ կ'երթարյաւտենապէս ծածկուիլ մեր տեսութենէն, չգտնուեցաւ մէկը որ կաթիլ մը արտասուք թափէրի տես այդ սրտայոյց տեսարանին: պանդուխտ մ'էր նէ, մեռաւ նէ իւր սիրելեաց կարօտովը . . .

Քահանան, հող էիր եւ հող դարձիս, ըսելով ափ մը հող նետեց նորա գիմաց վերայ. բահերը շարժեցան մեռելաթաղերուն ձեռաց մէջ ու նէ ծածկուեցաւ հողով. . . : Երբ քահանայն աւարտեց յետին Հայր մերև ու խաչակնքեց հողակոյտը, աչքերս արտասոք լցան, հառաջ մը հոգւոյս խորէն գուրս ցայտեց. առ իս կոչեցի յիշատակն անսնուաց՝ այն վաղամեռսիկ պաշտելի մօր, որոյ քաղցր ժպիտէն կը բաժնեն զիսինն գարուններ. Լացի ու դառնապէս հճելով թողուցինք գերեզմանատունը :

Միջագիւղ

ՍԵՊՈՒՀ Դ. ՄՕԶՆԱԾ

ՀԱՄԱՌՈՅ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ

ԵՒ

ՄՐԱՎՋԱՆ ՏԵՂԵԱՑ

ԳԼՈՒԽ Է.

ԶԻԹԵՆԵԱՅ ԼԵՌ ԿԱՅ Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄ

Շարունակութիւն նախորդ թիւէն

Այրին դրան առաջ մի ուրիշ գերեզման կայ քառակուսի ձեւով, որուն վըրայ դարձեալ միւզայիք քարերով զարդարուած և նկարուած է, և հետևեալ հայերէն արձանագրութիւնը կայ.

Բարեխաւս ուներով առ Աստղւած Զուռը էսայի և զերանիի
+ Հարս ևս վաղան արարի վասն Թուրքիան մեղաց զիշատակարանն զայս :

Այրին մուտքին հիւսիսակողմն որմին վրայ ևս կայ երեք հատ խաչքարեր,

առանց արձանագրութեան ու թուականի:

Յետոյ գտան սոյն գամբարաններու վերի կալմը ընդարձակ սրահ մը, որուն յատակին վրայ տեսնուեցաւ դարձեալ միւզայիք քարերով յօրինուած քառակուսի մէջ, զանազան գեղեցիկ նկարներ; սրբ են ձուկ, աքողաղ, սագ, դառն, ոչխար, խաղող, լիմօն, կիտրօն, ևայլն, և քառակուսիին հիւսիսային եզերքը հայերէն դրով յիշատակարանի հետևեալ մնացողովը, որովհետեւ սրահին յատակի մի կողմը յիշատակարանի մնացորդով ի միասին քանդուած է

Այս դիր է երանեխաց Շաշանկան մաւր Արտաւանայ Հոռի ՓՅ:

Այս քառակուսի յատակին քիչ մը մօտ երկու յատակ ևս կայ, մին մեծագիր և միւսն փոքրագիր և ասոնք ևս միւզայիք քարերով յօրինեալ են բայց առանց գրի:

Ի վերջոյ գտան յիշեալ սրահին մօտերը մի ուրիշ աեղ մը, որուն յատակըն ալ միւզայիք քարերով զարդարուած է և հայերէն դրով յիշատակարանի մը մնացորդը կայ.

Վասն աղաւրից եւ փրկութեան Թեւայ Արաւու եւ Մուրկան :

1883ի սկիզբները սոյն ընդարձակ տեղոցն վրայ, հին եկեղեցւոյ մը վլատակներն ևս զտան, և ասոր վրայ կառուցին հայակապ, փառաւոր և խաչձեւ եկեղեցի մը, վրան կաթողիկէիւ, առանց դպչելու յատակի հնութեանց: Ամբողջ գետինն որ բաւական ընդարձակ է շրջապատեցին, որ այժմ եղաւ ինչպէս ըսինք, գեղեցիկ վանք մը:

Գերոյիշեալ հնութիւնքն և հայերէն յիշատակարաններն լաւ և զգուշաւոր կերպիւ կը պահպանուին մուսաց կող-

մէն : Երջանկայիշատակ Տ. Եսայի Պատրիարքն Ռուսաց Արքիմանտրիա Գ. Անտոնին թոյլառութեամբ , այն յատակներն , գերեզմաններն , իրենց յիշատակարաններով , զարդերով և նկարներով համահաւասար չափով ու գոյնով ճիշդօրինակները իւղաներկով հանել տուաւ և ընդարձակ շրջանակաց մէջ անցնելով Ս. Յակովբեանց վանուց Պատրիարքարանի սրահին մէջ կախել տուաւ ի տեսքանասիրաց եւ հասարակութեան :

Ապու-Նըսրը և Աէմինի անուն չորս արարացի ցեղերն սոյն գմբեթաւոր չէնքին մէջ կը թաղեն իրենց մեռեալքն , իսկ Համբարձման բնակիչք դուրսը :

Ս. Համբարձման հարաւային արեելեան կողմը և լերան ոտքը ձորին մէջ կ'իյնոյ Բերփամէ ըսուած տեղն , որ ձորի բերանը գոցելու համար կարծեսյատուկ շինուած է , ուր երբ մօտեցաւ Տէրն մեր Յիսուս , իւր աշակերտներէն երկուքը , գիմացը ելած գիւղ մը զրկեց



ԲԵԹԱՆԻԱ ԳԻՒՂ

Յիշեալ հնութեանց գտնուած տեղն մեր 70 վանքերէն Պանտավանք ըսուածն է , ինչպէս կը յիշատակուի վանօրէից գրքին մէջ , որ կ'ըսէ թէ , Ս. Համբարձման արեւելեան կողմը կ'իյնա :

Ռուսաց վանքին հարաւային կողմն է Արարացւոց Գուպպէր-իւլ-Արալէն (Քառասնից գմբէթ) ըսուած գերեզմանն . չէնքն հնագոյն է և գմբէթաւոր , ասոր քովերն ալ Մահմետականաց գերեզմաններն են : Ապու Եէմին , Ապու-Քիյը ,

որպէս զի անդ կապուած էչն ու յաւանակը իրեն բերեն . որոց վրայ հեծնալով Ս. Յրուսաղէմ մտաւ : Սոյն տեղն 1881ին Լատինք ծախու առին , և գետինն փորել տալով , սիւներու կտորներ և մեծամեծ քարեր գտան , մի ուրիշ քար մ'կը գտան սեղանաձև , որոյ շուրջը նկարուած էր Քրիստոսի և իւր աշակերտաց պատկերներն և կապուած իշու մը նկարն :

Ասկէ յառաջ երթալով գէալ ի արե-

ւելք կը հասնինք Բերանիա գիւղն . ուրէ է Հազարոսի գերեզմանն : Այդ տեղ այժմ Մէսմիտ մը կայ և Մէսմիտն ալ բռւն իսկ գերեզմանի գրան վրայ շինուած լինելուն , արդիլուած է ներս մտնել , այժմեայ գործածուած դուռն՝ դէպ ի հիւսիսային կողմն է և 27 աստիճաններով վար կ'իջնուի :

Ներս մտնելու համար հարկ է որ վառած մոմ մը ունենանք , որովհետեւ ներքին կողմը խիստ մութ է . և պէտք է նաև որ կամ մի առ մի և կամ զոյգ զոյգ մոնել ու ելութ է . որպէս զի չնջառութիւն և այլ կողմէ նեղութիւն չ'կրուի : Գիւղին մէջ , արևելքան կողմը հին եկեղեցւոյ մը աւ երակ մտները կ'երեւին , և մոզայիդով չինուած յատակի մասեր , որ յետզէնաէ բոլորովին անհետանալու վրայ է :

Բեթանիա գիւղին հարաւային կողմըն քառորդ ժամ հետու է « Մարիամ Մագթաղենացւոյ » կամ « Մարթայի » տեղն , որ 1810 թուականին Մատուամըն կոլայ անուն հարուստ Ռուս տիկին մը ծախու առաւ :

Դարձեալ յիշեալ գիւղին արևմտեան կողմն է , քառորդ ժամ հետաւորութեամբ « Սիմոն բորսախ » տանը տեղն , ուր Մարիամ Մագթաղենացին գալով Քրիստոսի գլուխը օծեց անուշ իւղով : Այս տեղոյն վրայ ևս հին ժամանակէ մնացած եկեղեցւոյ աւերակ մը կ'երեւի :

Դարձեալ յիշեալ գիւղին 40 վայրկեանի չափ հետի գէպ ի արեւելք , տափարակ ժայռ մը կայ գետնին վրայ , այս տեղ հանդիպեցաւ Մարթա Յիսուսին իւր եղբայրը մեռնելէն յետոյ , և ըստ , « Տէր , եթէ ասա լեալ էիր , եղբայրն իմ չ'էր մեռեալ , Յովին . ՃԱ . 24 : »

Սոյն տեղոյն գիմացի ձորակին , արեւմտեան երեսը , որ հեռուէն կ'երեւի :

Յունաց միաբաններէն Սպրիտոն անուն եպիսկոպոսն , 1880 թուականին ծախու առնելով , վոքրիկ բայց վայելուչ վանք մը չինեց . որուն չինութեան համար բաւական ծախք ըրաւ . իւր անձնականէն , չինութիւնն աւարտելէն յետոյ առանց վոլխասինութեան նուիրեց իրենց վանուց :

Անոնցմէ ի զատ ուրիշ որ և է նշանաւոր տեղեր չ'կան այս կողմէր , վերադառնալով և Բեթանիա գիւղին ձախակողմն եղած ճանապարհէն յառաջանալով 40 վայրկենէն Ս . Երուսաղէմն կ'երեւի , և մեր աջ կողմն կ'իջնայ Ս . Աստուածածնայ եկեղեցին , այս տեղէն որ կողմէն որ ուղենք կրնանք ելնել Ս . քաղաքն որ արդէն ճանապարհներն գիւղենք :

[Հարունակելի] ՏՐՈՒՏ Վ. ՊՐՈ. ՊԱԼ. ՆԱՆ

— — —

ՄԱՆԿԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

Մայրն . — Զաւա'կս , հազար անգամ ըսի որ գեղձին կուտերը սեղանին վըրայ չը նետես . պնակիդ մէկ անկիւնը դիր :

Մանուկն . — Այո' , մայրիկ , պնակիս մէջ շատ փնտռեցի , բայց անկիւն չը գտայ :

— Պետրոս , գալրոցէն կուգա՞ս :

— Այո' , հօրեղբայր իմ :

— Լու կ'աշխատի՞ս :

— Այո' , շատ լաւ :

— Ի՞նչ կընես գալրոցին մէջ :

— Կ'սպասեմ որ ազատ ըլլանք :

Ճաշի սեղանին վրայ հրաւիրեալներ կան : Օննիկին կը պատուիրեն որ հանդարատ կենայ , Տղայք , կ'ըսէ մայրը , այն

ատեն պէտք է որ խօսին երբ հարցում
մընեն իրենց :

Քառորդ ժամ մը կ'անցնի , 0ննիկ
լուռ կեցած է , այլ եւս չը կրնալով
համբերել .

— Մայր , կը գոչէ յանկործ , Ե՞րբ
հարցում մը պիտի ընս ինձ :

ՔԻՒՎԻԵՒ ԹՈՂԹԱԿԲ

Ժօրժ Քիւվիէ , հանճարեղ թոթակ
մունէր որ իր տիրոջ այցելուներուն
հետ զարմանալի խօսակցութիւններ կ'ը-
նէր : Մեծ բնապատումին ներքնասու-
նեկին մէջն երբ նոր հիւր մը տեսներ ,
անմիջապէս ձախ թաթովը խոշոր գը-
լուխը կը քերէր և շեշտեալ ձայնիւ մը
կը հարցնէր . « Տիրոջէն ի՞նչ կ'ուզես : »
Ամեն մէկ պատասխանին զոր իրեն կու-
տային , կը շարունակիէր . « Շատ մի'
խօսիր , ժօրժ ժամանակ չ'ունի , կոր-
սուէ՛ , կորսուէ՛ , ժամանակի գող : »

Ճաշի ժամանակ երևան կը հանէր բո-
լոր իր ճարտարութիւնը . տիրոջը քով
նստած , կը չուայլէր նմա ամեն տեսակ
գորով ; սիրալիր անուններ կուտար
նմա , և ամեն վայրկեան խոշոր կոռուցը
կ'երկնցներ համեղ պատառ մը խլելու
համար :

Նրբ գուտաթի մը մէջն քիչ մը գինի
խմէր , սովորականէն աւելի կ'ուրախսու-
նայր , մեծ աձայն կը խնդար , կը շա-
տախուէր և յաճախ նմանութիւններ
կ'ընէր այն Գերման և Անգլիացի գի-
տուններուն որք երեմն Քիւվիէի սե-
ղանակից կը լինէին : Օր մը ; Պ. Հիւմ-
պօլու , բարկանալով թունոյն ծագրէն ,
սեղանէն կ'ելնէ և վերարկուին մէջ
փաթթուելով՝ կը մեկնի :

Թութակ մը կը յաջողի մեծ գիտուն
մը հեռացնել . . . :

ԴՐԱՄԱՐԿՂՆ

Ընտանեաց հայր մը , անհուն գորով
մունենալով իւր զաւակաց վրայ , տը-
ւածէր նոցա իւր բոլոր հարստութիւնն :
Որդիքն , իրենց կողմանէ որոշած էին
իւրաքանչիւրն իւր կարգին խնամել ըզ
նա : Հայրն ի սկզբան լաւագոյն եղա-
նակաւ խնամուեցաւ . բայց շուտ երեսէ
ինկաւ և նախատառեցաւ :

Իւր բարեկամաց միոյն գնաց պատմել
իւր վիշտն : « Ձեր զաւակունք , ըստ
իւր բարեկամը , որ հարուստ սեղանա-
ւոր մ'էր . այլ ևս ձենէ բան մը չ'են
ակնկալէր , որովհետեւ քաջգիտեն թէ
այժմ աղքատ էք և բան մը չունիք ի-
րենց ձգելու : Ես ձեր տունը փոխադ-
րել պիտի տամ այս քսան պարկ ար-
ծաթներն . ձեր սենեկին մէջ միշտ համ-
րեցէք զանոնք . ամեն անգամին յայտնի
ընելով և միանգամոյն աղմուկ յարու-
ցանելով : Երբ անգամ մը որ զձեզ հա-
րուստ կարծեն , այնուհետեւ իրենց
վարունքը պիտի փոխեն : »

Խեղճ հայրը հաւանութիւն տուաւ
այս խորամանկ միջոցին : Սենեակը մըտ-
նելուն պէս , սկսաւ իւր բարեկամ սե-
ղանաւորին դրամները հաշուել . Աղ-
մուկը հեռուէն կը լսուէր : Տղայք վա-
զեցին և փականքին ծակէն տեսան ի-
րենց հայրը արծաթի և սոկոյ կոյտե-
տերու մէջ : Երեկոյին , ըսին նմա .

« Հայր , ի՞նչ սասկ կը համրէիք այս
առաւոտ :

— Գումար մ'է , պատասխանեց , զոր
ժամանակաւ առեւտրոյ մէջ դրած էի , և
ուսկից շահեցայ իմ սեղանաւորիս միջ-
նորդութեամբը :

— Ի՞նչ պիտի ընէք :

— Դրամարկղիս մէջ պիտի պահեմ :
Գանձ մը՝ զոր ձեր մէջն անոր միայն

պիտի շնորհեմ, ուսկից եթէ ամենէն աւելի գոհ ըլլամ կենացս մնացեալ օրերերուն մէջ։»

Այդ օրուընէ հետէ ծերունին խնամուեցաւ, փափաքածին պէս պաշտպանուեցաւ։ Մեռաւ, և որդիքն, դրամարկղին քով վազելով, փութացին բանալզայնս . . . Պարագ է՛ր. միայն երկոթմուրճ մը գտան կտոր մը թուղթի հետ որոյ վրայ սոս բառերը գրուած էին . « Կը թողում այս մուրճը խորոտակելու համար ա՛յն անմիտ հօրը գլուխը, որ բոլոր իր հարաստութիւնները զաւակացը կուտայ և անոնց երախտագիտութեանը վրայ կը վատահի միայն։»

Թարգմ.

Մ. Գ. ՄօԶԵՍՆ



S U. R. U. Զ

ԳԵՂԱՐՈՒԵՍԱԿԱՆ-ԳՐԱԿԱՆ

ԵՐԳԻԾԲԱՆԱԿԱՆ

Գ.Ա.ՏԿԵՐԱԶԱՐԴ ՀԱՆԴԻՇԱ

Կը հրատարակուի թիվիցում առաջիկայ 1890 յունարի մէկից մարդացոնի հեղինակների, Նըկարիչների մասնակցութեամբ ամիսը մի սնդամդերը (39-28 սանդ.) քառամաժամ:

ՏԱՐԱԶի նպատակն է հայ անդամանում ցանկել գեղեցիկ և բարւոյ սերմեր ու արմատախիլ անել տգեղ և չար որոնն։

ՏԱՐԱԶի բաժանումները Յ թիւ. է.

Հասցէն՝ Tiflis (Caucase) Rédaction de la Revue «TARAZ»

Խմբ. Հրատարակիչ ՏԻՐԱԶ ՆԱԶԱՐԵԱՆ



Ա. Ղ. Բ Ի Ի Ր

ՄԻԱՐՄԱՑ ՊԵՏՎԵՐԱԶԱՐԴ. ՀԱՆԴԻՇԱ

ՈՒԹԵՐՈՒԹ ՏԱՐԻ

Կը հրատարակուի նոյն ուղղութեամբ և նոյն աշխատակիցների մասնակցութեամբ, դիբըն ա-

ւելի մեծացրած, աւելի շքեղ թղթի վրայ և նորադրուն տուակերով։

Առաջին պրեմիան է մի գեղեցիկ գրավիւր

ՅԻՍՈՒՍ ԽԱԶԱԿԻՐ

Մեծադիր պատկերը

Ա. Ղ. Բ Ի Ի Րի առարկան բաժանորդագիրնը Յ թ. է և պրեմիայի հանապարհածասի պէտ է ուղարկել 28 կ. փաստ մարկա:

Ապառիկ ոչ պից չի ընդունում:

« Տարազին » և « Ազգիւրին » միամուսադ բաժանորդ գրուղը մի և նոյն հասցեով մինչև դեկ. 4 պիտի վճարէ Յ թ. և 28 կ.

Հասցէն՝ Tiflis, (Caucase) Rédaction du journal illustré «AGBUR».

Խմբ. Հրատարակիչ ՏԻՐԱԶ ՆԱԶԱՐԵԱՆ

Ծ Ա. Ղ. Ի Կ Մ Ա Ն Կ Ա Ն Ց Ց

Կը հրատարակուի տեար տու տեար 46 երեսէ բաղկացեալ 15 օրը միանգամճ Տարեկան գինն է կանիգի 30 արծաթ մէջիս Պօլոյ համար։ — Գաւառաց համար 40 գահէկան։ Ի բուրլի Որուսաստանի համար։ — Մէն մի տեարակին գինն է 50 փարայ։

Բաժանորդագրութեան տեղերն են՝ կ. Պօլիս Եսկի Զապիթի ճատակէի, թիւ 61. Հանդիսիս խթագրատունը։ — Կամուրջի գլուխ՝ ջրավաճառ Պօլոյ և Յակոբ աղայից խոնութները։

Ա. Գրիգորյան պալուալոյին . . . Արտամ էֆ. Արվաճեան։

Գահիրէ . . . Յառաջդիմանէլ ընկերութիւն։

Երգիկա . . . Մէծ. Միհրան էֆ. Աստուրեան։

Լույլիմթ . . . Միհրան էֆ. Քիւրքնեան։

Զիւանիս . . . Աւաստմասիրաց Ընկերութիւն։

Ֆիշիլիզ . . . Մէծ. Խմբ. Ազգիւր Հանդիսի .

Մանիսա . . . Մասնաճիրաց Ընկերութիւն։

Մարտուն . . . Յ. Թ. էֆ. Գայանեան։

Նիկոնիդիս . . . Յակոբ էֆ. Տէր Ազգարեան։

Ուսուոթոյ . . . Բուրլէն էֆ. Գոլանձեան։

Սաման . . . Միհրան էֆ. Քիւրքնեան։

Սեբաստիա . . . Նշոն էֆ. Թահմիզեան։

Անդիքորօն . . . Արժ. Օգուստիոս քնյ. Կոպչակեն։

Տրապիզոն . . . Նշան էֆ. Գալայնեան։

Օքտու . . . Մէծ. Ցովչ . . . էֆ. Արսլանեան։





Լուծումն թիւ 4 Համելուկի

շ ն է է Ք ո ր բ ե
մ ա ն թ է զ ա
հ ա ի ր ի
է ս ֆ
Տ
թ Ա ն
կ ա Փ ո ա
լ ո ֆ ն ս է ն
թ ո մ է թ ա ն ի ա
պ ո ւ Գ ր է տ
ս ի Ռ ւ ր
ի լ ի
Ո
• օ Մ ա
ս է Պ ո ւ
ս ո գ Ռ ւ ր ա
պ ո ր ն Ս դ ը ն ս

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ 8

Ես կը մեկնիմ պարելով
Ես կը դառնամ միւս լալով
Ճանչցիր զիս ասդ դու շուտով :

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ 9

Առալուսն չորփանի ,
Կէս օրին եմ երկուանի ,
Խոկ լինդ երեկո եռուանի
Մի կենդանի :

40

Մի՛ լ.
զամ, թէ
նիմ, թէ զ.

ա խկոյն կը
ևս կը մեռ-
քը կորսուիմ :